

Թիւնս սորվիլը դիւրացուցին , հապա նաև դիւրին կերպով նորանոր գիւտեր հնարելու ալ ասպարէզ մը բացին : Ինչ կէց ինչուան հիմն բնալուծական սկիզբանց մէջ հիմնական տարբերութիւն եղած չէ , բայց նորանոր գիւտերուն , արուեստներու կատարելագործութեց ու քաղաքական պիտոյից դիւրութիւններուն չափն ու թիւը չկայ , և օրէ օր ալ չեն պակսիր երևան գալու , որոնց ամենուն պատճառն ու սկիզբը բնալուծական գիտութիւնն է . որուն վրայ պարզ ու համառօտ կերպով պիտի խօսինք :

— 0000 —

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

— — —

Տեւտաբանութիւն :

Ինչ մարմիններն որ ամէն ճառագայթ կ'անդրադարձնեն , գոյներնին ճերմակ է . իսկ ան մարմիններն որ ամէն ճառագայթ կ'ընկղմեն , սևագոյն են . և ասով դիւրաւ կը հասկցուի թէ մարմին մը որչափ աւելի ճառագայթ անդրադարձնէ՝ այնչափ աւելի պայծառագոյն կ'ըլլայ , և որչափ աւելի ճառագայթ ընկղմէ՝ այնչափ աւելի մթնագոյն կ'ըլլայ . ուստի մթնագոյն մարմին որ տեսնանք պիտի իմանանք թէ քիչ ճառագայթ կ'անդրադարձնէ , և ճառագայթներուն մեծ մասը կ'ընկղմէ : Գունաթափ մարմիններն ամէն գունաւոր ճառագայթներէն կ'անդրադարձնեն , բայց ոչ բոլորն ալ , և ան պատճառաւ ճերմակ գունին աւելի կը մօտենան . բայց որովհետև ան գունաւոր ճառագայթներէն մէկ գունով ճառագայթները մէկաւններէն աւելի կ'անդրադարձնէ , անանկով բոլորովին ճերմակ չըլլար և գոյնը աւելի այն անդրադարձուցած ճառագայթին գունին նման կ'ըլլայ : Իբրև աս տեսակ գունաթափ մարմինները թէ որ հատուածակողմին գունաւոր շողին մէջը բռնենք , ամէն ճառագայթ ալ պայծառ կ'անդրադարձնեն . բայց ան գոյնը քան զամէն գոյն

աւելի պայծառ կ'ըլլայ , որուն որ ճառագայթները աւելի կ'անդրադարձնեն : Եւստի երբոր տեսնանք թէ գոյն մը աւելի պայծառ է , պիտի իմանանք որ ան գոյնին ճառագայթներէն մեծ մասը կ'անդրադարձնէ . իսկ թէ որ աւելի մութ է , պիտի ըսենք թէ ուրեմն ան գոյնին ճառագայթներէն քիչ ճառագայթ միայն կ'անդրադարձնէ :

Որովհետև ճրագին լոյսը արևու լոյսին պէս մաքուր չէ , անոր համար գոյները ճրագի լուսով տարբեր կ'երևան . և մասնաւորապէս շատ անգամ կապոյտ գոյնը կանանչ կ'երևնայ . վասն զի ճրագին լոյսը դեղնաշորթ ըլլալով՝ դեղին ճառագայթները աւելի շատ են , և աս դեղին ճառագայթները կապոյտ ճառագայթներուն հետ խառնուելով , կանանչ կ'երևան :

Ինչպէս կ'ըսեն թէ որովհետև կարմրագոյն ճառագայթները աւելի ուժով են , ան պատճառաւ մշուշի ատեն , արևուն ծագելու ու մտնալու ժամանակ կարմիր ճառագայթները միայն մթնոլորտին թանձրութեանը յաղթելով մեր աչքը կը հասնին , ու անանկով արևը մեզի կարմիր կ'երևայ , իսկ մէկալ ճառագայթներուն մթնոլորտին խտութիւնը արգելք կ'ըլլայ :

Իսկ մթնոլորտին կապտագոյն երևնալուն պատճառն ան է , որ երբոր լոյսը հորիզոնին կը հասնի , մթնոլորտին հանդիպելով շատ ճառագայթները կը ցրուին , իսկ ընդհակառակն կապտագոյն ճառագայթները այնչափ չեն ցրուիր , այլ ամենայն ուղղութեամբ կ'անդրադառնան . աս անդրադարձած շառաւիղներէն ոմանք մեր աչքին մէջ կ'ինկնան , և այն պատճառաւ մթնոլորտը կապոյտ կը տեսնանք . որ թէ որ ամենեւին ճառագայթ անդրադարձնէր , թէպէտ և լոյսը մթնոլորտէն անցնելով երկիրս կը լուսաւորէր , բայց մթնոլորտը բոլորովին սև կ'երևար :

Իսկ մարմնոց գոյներնին փոխելուն պատճառն է՝ որ բնալուծական փոփոխութեամբ մը իրենց մասնկանց ներքին շարքը կը փոխուի և ան փոփոխութեամբ

բը առաջ ինչ ճառագայթ որ կ'անդրադարձնէին, ալ նոյնը չեն կրնար անդրադարձնել, և անոր տեղը ուրիշ ճառագայթ կ'անդրադարձնեն :

(Դ) Կսագոյն մարմինները ճերմակագոյն մարմիններէն աւելի ճառագայթ կ'ընկրղմեն մէջերնին . աս պատճառաւ թէ որ սև բան մը ու ճերմակ բան մը արևուն մէջ դնենք, սևը ճերմակէն աւելի շուտ կը տաքնայ : Ուստի ոսպնաձեւին վառարանին մէջն ալ ճերմակ թուղթը աւելի կը փալփիլ, բայց թխագոյն թուղթը շուտ մը կ'երի :

Մէքը գունտի ձև ունի որ երկու թաղանթով պատած է մէկ մը արտաքին որ սկզբնորոշ կ'ըսուի, և աչքին տեսութեան կողմը դուրս ուռած է : Մէքին աս ուռած մասը եղջերիկ կ'ըսուի, վասն զի թէ որ չորնալու ըլլայ գրեթէ եղջիւրի պէս կը պնդանայ : Բայց թափանցիկ է, և լոյսը անարգել մէջէն կ'անցնի : Աղերոտին տակի թաղանթը որ աչքին չորս բոլորը կը պատէ՝ կորովիկ կ'ըսուի . կորովիկը եղջերեայ թաղանթին անմիջապէս տակն որ հասնի, գունաւոր թաղանթ մը կ'ըլլայ, որ ծիածան կ'ըսուի . աս ծիածանին մէջ տեղը կը ծակ մը կայ որ բիբ կ'ըսուի . և աս ծակէն ճառագայթները աչքը կը մտնեն : Բիբը մկանանց շարժմամբ բը մուծ տեղը կը մեծնայ, ու շատ լուսաւոր տեղը կը պզտիկնայ, բայց միշտ իր կորուծիւր պահէրով : Այլ Մտուած բբին աս մեծնալու ու պզտիկնալու կարողութիւնը տուեր է, որ քիչ լուսի ատեն ընդարձակելովը կարենայ մէջը շատ լոյս ընդունիլ, իսկ շատ լոյսի ատեն պզտիկնայ, որ չըլլայ թէ չափազանց լուսով տեսողական ջիղերը աւրուին : Այլ որչափ որ բիբը բացուի՝ ծիածանը կը նեղնայ, և ընդհակառակն որչափ որ բիբը պզտիկնայ՝ այնչափ ծիածանը կ'ընդարձակուի : Այլ երբոր աչքը մուծ տեղէ մը մէկէն լոյսը գայ, բիբը բացուած ըլլալով շատ ճառագայթներ մէջը կը մտնան, ու տեսողական ջիղերուն նեղութիւն կուտան : Երբնպէս լոյս տեղէն ալ մուծ տեղ մը երթանք, որով

Տեսեալ առաջ բիբերնիս պզտիկցած ըլլալով՝ բաւական ժամանակ չըլլար որ ընդարձակի, ուստի ամենաքիչ ճառագայթ մէջը մտնալով՝ կարծենք որ բոլորովին մուծ է ու բան չենք տեսնար . բայց քիչ մը ատենէն ընդարձակելով բաւական ճառագայթ ներս կը մտնան, ու կը սկսինք առարկաները որոշել, որ առաջ կարող չէինք տեսնալ :

Կորովիկը սև հիւթով մը սոգորուած է, որպէս զի ամենայն անկանոնաբար անդրադարձած ճառագայթները իր մէջը ընկղմէ, որ աչքը կատարեալ խաւարասենեակ մը դառնայ : Բիբը ընդարձակած ատենը տասն անգամ աւելի լոյս կ'ընդունի քան թէ երբոր քաշուած է : Կատուին ու ուրիշ մուծ տեղը տեսնող կենդանեաց բիբին ընդարձակութեան և ամփոփման կարողութիւնը աւելի շատ է . հաշիւ ըրած է որ ան տեսակ կենդանեաց բիբը ընդարձակութեանը ատենը 100 անգամ աւելի լոյս կ'առնէ քան թէ ամփոփման ատենը :

Մէքին գունտին մաշկերուն տակի միջոցը ներսի կողմանէ իրեք տեսակ թափանցիկ գոյացութիւններ կան : Մըջի հիւթը անմիջապէս եղջերեայ թաղանթին տակն է, որ ջրային հիւթ կ'ըսուի, որովհետև ջրի պէս հոսանիւթ մըն է : Մնկէց անմիջապէս ետեւի հիւթը կ'ըսուի բիւրեղային՝ իր պայծառութեան ու թափանցիկութեանը պատճառաւ, և ոսպնաձեւի նման է, և լուսոյն ճառագայթները աս ոսպնաձեւէն անցնելու ատեն այնպէս կատարեալ կը բեկբեկին, ինչպէս որ արուեստով շինած ոսպնաձեւներէն անցնելու ատեն կը բեկբեկին, և մկանանց թելերովը կորովիկին կպած է : Մէքին ետեւի դին բիւրեղային հիւթին և ցանցատեսակին մէջ տեղը ապակային ըսուած հիւթով լեցուած է . աս հիւթը ապակային կ'ըսուի, վասն զի ապակիի կամ ապակիացեալ գոյացութեանց շատ նմանութիւն ունի :

